




ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ



Պատրիարքական Ս. Աթոռոյս կողմէ 1000-ական տպաքանակով լոյս տեսան Եղիվարդի «ԱՉԳԱՅԻՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ», «ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ՀՈԳԵՒՈՐ ԵՒ ԱՉԳԱՅԻՆ ԴԷՄՔԵՐՈՒԹ» եւ «ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆՔ» անուամբ գեղատիպ երեք հատորները:

«ԱՉԳԱՅԻՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ» 479 էջերէ բաղկացած հատորը լոյս ընծայուեցաւ ազնիւ մեկենասութեամբ Տիար Շահէ Պոյանեանի, իր հօր՝ Գեորգ Պոյանեանի յիշատակին:

«ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ՀՈԳԵՒՈՐ ԵՒ ԱՉԳԱՅԻՆ ԴԷՄՔԵՐՈՒԹ» 343 էջերէ բաղկացած հատորը լոյս ընծայուեցաւ Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի հաստատման 90-ամեակի բարերաստիկ առիթով, կարգադրութեամբ՝ Թեմի բարեջան առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի եւ մեկենասութեամբ՝ նոյնինքն Արեւմտեան Թեմին:

«ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆՔ» 222 էջերէ բաղկացած հատորը լոյս ընծայուեցաւ ազնիւ մեկենասութեամբ Տիկին Արփի Մարտիրոսեանի եւ զաւակներուն Կարպիս, Վիգէն եւ Սելան Մարտիրոսեաններու, ի յիշատակ իրենց սիրեցեալ ամուսնոյն եւ հօր՝ Յովսէփ Մարտիրոսեանի:

Հատորներուն մէջ ամփոփուած են գլխաւորաբար Պատրիարքութեանս պաշտօնաթերթ՝ Սիոնէն առնուած խմբագրականներ եւ յօդուածներ, որոնք կու գան անգամ մը եւս ընթերցողին մտքին ու սրտին առաջ պարզելու իրաւ նկարագիրը իր ժողովուրդով ու եկեղեցիով մտահոգ հայ հոգեւորականին, բանալով միաժամանակ ընթերցողին աչքերուն առաջ ժամանակակից պատմութիւնն ու ընթացքը իրերու, որոնք կը վերիվայրէին մեր Ազգային եւ Եկեղեցական կեանքը Սփիւռքէն, Հայրենիքէն եւ մանաւանդ Երուսաղէմէն ներս: Մոյն հատորները, որ ձեւով մը պատմութիւնն են Սուրբ Երկրի հայ բնակչութեան եւ մանաւանդ վանքաբնակ ժողովուրդին - Բ. Համաշխարհային պատերազմին, ինչպէս նաեւ Պաղեստինի Արաբ-Հրեայ բախումներու ընթացքին - հարազատ արտացոլացումն են Եղիվարդի ներաշխարհին, երբ ան իր ամբողջ էութեամբ տէր կը կանգնէր այս Սրբազան Հաստատութեան, որ կարծէք իրեն սահմանուած էր նախախնամութեան կողմէ: